



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material



296, 297, 298

299, 300, 301

302, 303, 304,  
305, 306, 307,  
308, 309, 310, 311

2000



ՀԱՅՐԵԿԵՑ

ԹԱՎԱՐԵԿԵ

ՀԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ

ՀԱՍՏԱ ԺԲ.

ՄԵԴԻՍԻՍՏԻԿԱԻ ՊՐԵ

ՀԱՅԱԽՈՏ

Magnétisme.




ՀԱՅՈՒԹՅԱՆ

Ի ՏՎԱՐԱՆԻ ԵՂՋԱՐՑ ՏԵՏԵՐԱՆ

1858

65

ԱՐԵՎԱՆԻ ԱՐՄԵՆԻԱ, ԱՐԹՈՒՐ



Lunc 7<sup>m</sup>

311

ՀԱՅՈՒԹԻՒՆ ԹԱՎԳԱՐԱԿ

ՀԱՍՏ ՃՐ.

ՄԵԴԱԿԱՐԵԼԻ ՊՈՒՏԵ

ՀԱՅՈՒԹՈՑ



ՀԱՅՈՒԹԻՒՆ

Ի ՏԱՐԱԾԻ ԵՎԲԱՐՑ ՏԵՏԵԼԱՆ


1858

17961


7343.52

28 30X

311-2003.



Վանողական



Չեզոք

Ձգողական

## ԱՐԴՈՅ ԸՆԹԵՐՑՈՂ

ՀԱՍԱՐԱԿԱՑ ԹԱՆԴԱՐԱՆ մակագրով  
անտրակներ այսուհետեւ պիտի սկսին տոլուիլ ու հցատա-  
րակուիլ հետղնեռնեւ : Աշոնց մեջ պիտի իտոռուի բոլոր  
գլուխուոր գիտութեանց Տի Տիայն նիսթին Հյոյ :

Գալ-սար կոստանդիուն :

卷之三

卷之三

ՄԵԿ ՔԱՅԻ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ՄԵԳԻՒՄՆԵՐ ԸՆՈՒԹԵԼԵ

ՎՐԱՅ

ՄԱԳԻՆԵՏԸ Հանք մ'է , որ երկրիս  
մէջէն կ'ելլէ , և մագնիսական ձգող զօ-  
րութիւնը կ'ունենայ :

Ձէ՞ որ Մագնիսի գաւաղանը երկաթի  
խարտուկի մէջ թաթիւնք՝ երկաթի  
խարտուկը գաւաղանին միմիայն ծայրե-  
րէն մագնիսական ձգողութեամբ կը կա-  
խուին և դաւաղանին մէջ տեղէն չկա-  
խուիր . առ անկէ կը պատճառի որ մագ-  
նիսի գաւաղանը՝ Վանողական և Զգո-  
ղական երկու կերպ զօրութեանց մագ-  
նիսութեամբը լցուած շամանդաղերէ  
բաղկացած ըլլալով՝ անանկ կ'ըլլայ . հոս-  
դնենք աս երեսութիս պատճառը և մեկ-  
նութիւնը :

Երկու հակառակ զօրութիւնները մագ-  
նիսացեալ երկաթին ամեն անհատնե-  
րուն մէջ հաւասարապէս լցուած են ,  
այնպէս որ գաւաղանին ամեն մէկ շա-

մանդաղին՝ կէսը մէկ և միւս կէսը մէկալ զօրութեամբ կը բաղկանայ. արդ՝ թէ որ գաւաղանին ճոշթերը կտրենք, անհատերը անանկ կերպիւ բաժնուած կ'ըլլան, որ նոյնատեսակ հեղանիւթերը ամեն շամանդաղերուն մէջ մի և նոյն կողմը դարձած կ'ըլլան. որով և մէկ ճոշթի անհատերուն ծոյրերը մէկ զօրութեամբ լեցուն կ'ըլլան, և միւս Ճոշթի անհատերուն ծոյրերը մէկալ զօրութեամբ :

Դաւաղանին մէջ տեղը երկու համառուակ զօրութիւնով լցուած շամանդաղերուն սահմանն ըլլուլով, չէղոք վիճակ կ'ունենայ, որով և ոչ ձգողութիւն կը ցուցնէ, ոչ ալ վանագութիւն :

Ասոր համար պատկեր մը դրած ենք տետրակնուս մէջ, որուն վրայ կը տեսնեն ընթերցողք մագնիսի երկու զօրութիւնները և մէջ տեղէն չէղոք վիճակը .

---

Անդհանրաբար արհեստական մադնիս շինելու համար՝ մագնիսանուլու պողպատը՝ ուրիշ մագնիսով մը կը շփուի. բայց բանը շփելու կամ քսելուն վրայ է :

Վագնիսանալու ասեղը կամ գաւազանը կառնուի և մագնիսին մէկ ծայրը (մէկ զօրութիւնով լցուած ծայրը) գաւազանին կամ ասեղին մէջտեղի կէսէն սկսեալ դէպ 'ի ճոթը կը քսեն՝ առանց քսելով ետ դառնալու, հապա վերստին կէսէն մինչև ճոթը, առանկ շատ անգամ ընել պէտք է. ետքը մէկալ կէսին վրայ ալ մագնիսին միւս ծայրը (այսինքն մէկալ զօրութիւնով լցուած ծայրը) նոյն պէս քսել պէտք է՝ առանց քսելով ետ դառնալու ինչպէս վերինը. ըստ որում եթէ ետ դարձուի՝ զօրութիւնը կը կոտրուի. Վհա առ ասանկ կը շինուի արհետական մագնիսը, և եթէ ու զուի որ տեղ մագնիսութեամբ մագնիս շինուի, պէտք է պողպատէ ընել, վասնզի հասարակ երկաթը չկրնար տեական մագնիսութիւն ստանալ.

---

Ինչպէս որ ըսինք արհետական Վագնիսը բուն մագնիսի երկաթին վրայ քըսուելով կը շինուի, բայց բաց 'ի ասկից ուրիշ միջոցերով ալ կրնայ ըլլալ, ինչպէս հարուածով, ոլորելով, խարտոցելով,

շուտով՝ պաղեցնելով (հրաշէկ ընելէ ետև), ևն, զանազան կերպերով ալ կը ընայ երկաթին վրայ մագնիսութիւն ծընանիլ:

Դուսոյն կապուտ, կանաչ և մագնիչառ կագոյն ճառագայթերը (1) մագնիսական զօրութիւն ունին, անանկ որ եթէ արեւուն մանուշակ ճառագայթերը մէկ կէտի վրայ ժողվիլու ըլլանք, ու ան կէտին եթէ երկաթ մը դնենք՝ երկաթը կը մագնիսանայ.

Ժանգը դլիսաւ որաբար վիճասակար և թուլացուցիչ մագնիսի մը, նոյնպէս յանկարծական պարզ անկում մը և հարուած մը, մանաւանդ ջերմութիւնը, սակայն ցրտութիւնը վիճաս մը չըներ.

Եթէ մագնիսին ազդեցութեանը տակ երկաթ մը դնենք՝ նոյն երկաթը մագնիսական կ'ըլլի, որով անկէ ալ կը ընաս ուրիշ մը կախել, բայց երբ բուն մագնիսը խախտեա՝ բոլոր միւսերն ալ կը խախտին.

(1) Տես Հաստոր ԺԱՅ Հպատակակաց Յանգարանին:

Կրակ դարձած երկաթը մագնիսէ չձը-  
դուիլ , վասնզի ջերմութիւնը մագնիսու-  
թեան թուլացուցիչն է :

Ի՞նդ հանրապէս անանկ կը մտածուի որ  
Երկիրս իր հարաւ և հիւսիս կողմէն  
մագնիսական հեղանիւթի հոսում մը ու-  
նի . ահա ասովէ որ կողմնացոյցը (որ բա-  
րուի կէտի մը վրայ շրջանակօղ մագնիսի  
գաւաղան մ'է ) միշտ հիւսիս և հարաւ  
կողմերը կ'ուղղի : Քանի որ ասեղին դըպ-  
չինք՝ կը ճօճայ և վերստին լր ուղղու-  
թիւնը կը գտնայ . որչափ որ բեկոնե-  
րուն մօտենանք՝ կողմնացուցի ասեղն ալ-  
այնչափ կ'ուղղի և կը շխտակնայ և ճօ-  
ճումը կը քիչցնէ , և ընդհակառակը քա-  
նի որ բեկոներէն հեռանալով հասա-  
րակածի մօտենանք՝ մագնիսական ասեղը  
այսինքն կողմնացոյցը ճօճումները կը  
չուտցնէ և հտսարակածէն անցնելուն  
պէս՝ միւս բեկոնին կը յարի :

Կողմնացուցին և ուրիշմագնիսական  
ասեղերուն վրայ Հիւսիսայդը շփոթ ճօ-  
ճում մը կը ներգործէ , որուն պատճառը  
իմացուած չէ :

Մագնիսական ասեղերուն վրայ մեջ

աղդեցութիւն ունի նաև Երկրաշարժը ու հրաբուխի բռնկիլը , և Երբեմն՝ կ'ըլւայ որ մագնիսին վրայ տեական փոփոխութիւն կը բերեն :

Կողմնացոյցը օրական փոփոխութիւն մ' ալ ունի , որ արեւէն ելլելէն կըսկսի հիւսիսային բևեռը դեպ ՚ի արեւմօւտք կը շարժի , ու իրիկուան ժամը 5ին վերըստին ետ կը դառնայ :

Ելեկտրութիւնը խիստ շատ աղդեցութիւն ունի մագնիսական ասեղին վրայ , անանկ որ Ելեկտրական հոսմամբ՝ մագնիսացեալ ասեղին զօրութիւնը կը փըշացուի . կայծակնահար կողմնացոյցը իր զօրութիւնը կը կորսնցընէ , ևն , ևն :

Մագնէս մը հրաշէկ ըրէ և իր զօրութիւնը կը կորսնցընէ :

Եթէ 6 – 8 տէսիմէթը Երկայնութեամբ Երկաթէ գաւաղան մը կողմնացուցին ( մագնիսական ասեղին ) բռնածուղութեամբը բռնելու ըլլանք՝ Երկաթը Երկրիս մագնիսութենէ կը մագնիսանայ , բայց ոչ տեական :



ԵՐԱՐԴ ԱՅՆ ՏԵՍԱԿԱՐԱՎԱՐ

Եղիսական Նշանգիր»

Ուղել, Տիւշը

Օչողել

Ուղենի

Դահկաբանութիւն Համապատասխան

Լարաբանութիւն »

Չեղաբանութիւն »

Վիժաբանութիւն »

Եւերաբանութիւն և

Ավաշանաբանութիւն »

Ախտանիաբանութիւն »

Շառանիաբանութիւն »

Զերաբանութիւն »

Աշուշաբանութիւն »

Աստղաբանութիւն »

Աշխատաբանութիւն »

Անգեղանիաբանութիւն »

¶ ԵՐԵՎԱՆԻ ԱՇԽԱՏՈՎՈՒԹՅՈՒՆ

Եշելպահիան Նշանագիր\*

Ուղևը, Տեղեր

Օւսուլ

Սարկնին

Տեղբանու-Հի

Գանիւբանու-Ուի-ն համառօք

Երկաբանու-Ուի-ն "

Զգողաբանու-Ուի-ն "

Գիտաբանու-Ուի-ն "

Ելեկորաբանու-Ուի-ն և

Աւշանաբանու-Ուի-ն "

Ավադանաբանու-Ուի-ն "

Բառաբանու-Ուի-ն "

Գէրմաբանու-Ուի-ն "

Եռողջաբանու-Ուի-ն "

Ասպարանու-Ուի-ն "

Լոռաբանու-Ուի-ն "


Ուժնիսաբանու-Ուի-ն "

Ուշամերաբանու-Ուի-ն "

Ենաբանու-Ճռ-Ուի-ն "

Ունուլորպաբանու-Ուի-ն "

Զայենբանու-Ուի-ն "





八

八